

Հուսկ բաժնուեցան նաև մրցանակներ մը-  
նացող փոքր Դասու աշակերտներուն, ո-  
րոնց մէջ Ոսկերիչեան Գրիգոր կը ստա-  
նար առաջին մրցանակը, Սարեան Նուր-  
հան երկրորդը, եւ Էպէյեան Անդրանիկ  
երրորդ մրցանակը: Բարի վարքի եւ ջա-  
նասիրութեան մէջ արծաթ մետալի կ'ար-  
ժանանար դարձեալ վերոյիշեալ Ոսկերիչ-  
եան Գրիգոր պատանեակը:

Հանդէսը փակեց Գերայ. Աբբահայրը իր  
հայրական խրատութիւնը խօսքերով, եւ ուղ-  
ղելով զանոնք յատկապէս շրջանաւարտ  
սաներուն, ըսաւ թէ դուք այսօր կը գըտ-  
նուիք ձեր սրտի ուրախութեան լրումին  
մէջ: Դուք, ինչպէս ամէն մարդ, հետա-  
մուտ կ'ըլլաք այս աշխարհիս վրայ միակ  
բանի մը՝ որ երջանկութիւնն է. հասա-  
րակ դործաւորէն մինչեւ ամէնէն բարձր  
մտաւորականը կ'աշխատի ունենալ կեանքի  
այնպիսի պայմաններ որ ապահովցնէ իրեն  
անդորր ու երջանիկ վիճակ մը: Բայց  
այս երջանկութիւնը, աւելցուց, պէտք էք  
գիտնալ, որ կը կայանայ հողի եւ մարմ-  
նի այն ներդաշնակ յարաբերութեան մէջ,  
որուն հիմն է Աստուծոյ երկիւղը եւ Կը-  
րօնը: Ազատութեան տենչը, որով վառ-  
ուած էք դուք այս պահուս, չըլլայ թէ  
առաջնորդէ ձեզ սխալ ճամբաներէ. պայ-  
ճառ ու լուսաւոր պահեցէք ձեր մտքին  
առջեւ Մեծն Մխիթարի զաղափարականը,  
մի՛ մոռնաք ձեզի աւանդուած ողջամիտ  
սկզբունքները, եւ այն ստեն պիտի կարե-  
նաք ապահով ըլլալ՝ որ պիտի հասնիք  
ցանկացուած երջանկութեան: Մեծապէս  
փափաքելի էր, ըսաւ, որ հոս ներկայ  
զանուէին այս պահուս՝ նաեւ ձեր ծնողք-  
ները, ու դուք անոնց ձեռքէն ստանայիք  
ձեր վկայականները: Բայց անշուշտ հե-  
ռու չէ այդ ժամանակն ալ՝ որ անոնք  
սեղմեն զձեզ իրենց ծոցին վրայ ու մխի-  
թարուն ձեր առած առողջ դաստիարա-  
կութեամբ: Ու ապա օրհնելով անոնց բո-  
լոր բարի փափաքներն ու ծրագիրները եւ  
մաղթելով ամէն յաջողութիւն՝ փակեց իր  
խօսքը:

Շրջանաւարտներն ու ներկայ գտնուող  
Նախկին Սաները միահամուռ խմբուած  
դաշնամուրին շուրջ՝ հնչեցուցին խանդա-  
վառ կերպով ամէնէն վերջը «Բաջայ Գէն-  
քի» գեղեցիկ քայլերգը վարժարանին՝ իբ-  
րեւ եռանդուն փակում այս ընտանեկան  
հաւաքոյթին:

ԽՄԲ.

**ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՎԿԱՅԵԱԼ ՄԸ  
ՄՈՒՐԱՏ - ՌԱՓԱՅԷԼԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ  
ՆԱԽԿԻՆ ՍԱՆԵՐԷՆ**

Մ. - Ռ. Վարժարանի Նախկին Սան՝ Պր. Յա-  
կոր Յակոբեան, ծնած Ատտիս-Ապուկա, 18-3-  
1921, որդի երրուանդի, յաջողութեամբ աւարտե-  
լով իր քննութիւնները Վենետիկի Գա Ֆոստարի  
Համալսարանին սոսեւորական մասնաճիւղին, ըս-  
տացած է այս տարի Օգոստոս 4ին՝ 102 նիշերով  
110ի վրայ, Վկայականը Տնտեսագիտական եւ ա-  
ռեւորական դիտութեանց:

Փոյթեանդն աշխատող, օրինակ նոյնիսկ իր  
համալսարանի դասընկերներուն, որոնց ջանացած  
է օժանդակել եւս գրաւոր աշխատութիւններով:  
Երեք տարի եւ ութ ամիս վերջ, յետ կանոնա-  
ւոր եւ ժրջան կերպով հետեւելու իր ուսում-  
ներուն, 360 աշակերտներու մէջ առաջինն է որ  
կը յաջողի ամէնէն առաջ աւարտելու եւ ստանա-  
լու իր վկայականը:

Տասներկու Ուսուցչապետներու եւ վախճանէ  
աւելի աշակերտներու գիմաց ներկայացուցած է  
եւ պաշտպանած իր աւարտաճառը, որուն նիւթն  
է «ճարտարարուեստի զարգացումը Վենետիկի  
զաւառին մէջ», արժանանալով գովեստի իր լուրջ  
ու աշխատուած գործին համար: Հուսկ բերանա-  
ցի ներկայացուցած է նաեւ ՔԳ. դարուն հայ եւ  
վենետիկեան վաճառականական յարաբերութիւն-  
ները, նիւթ մը որ մեծապէս հաճելի անցած է  
իր նորութեան համար: Պր. Յակոր Յակոբեան,  
Չեքմ հայրենասէր՝ մոռցած չէ այս առիթով ե-  
րեւան հանել իր ազգին վաճառականական բնա-  
ծին յատկութիւնները օտար ունկնդիրներու առ-  
ջեւ, նպատակ ունենալով ցոյց տալ որ՝ եթէ  
հայերը ունենային հարկ եղած ազատութիւնը  
եւ դիւրութիւնները՝ կարող էին քիչ ժամանակի  
մէջ միացնել առաջաւոր Ասիան սոսեւորական  
կապերով եւրոպայի հետ:

Կը մաղթենք մեր շրջանաւարտ համալսարա-  
նականին լաւագոյն յաջողութիւններ իր ասպա-  
րէզին մէջ՝ ապացոյցը տալով իր անձին մէջ  
հայկական անտեսագիտական տաղանդին:

ԽՄԲ.

**Ո Ղ Ջ Ե Ր Թ**

(ԴԱՍՏԻԱՐԱԿԻՆ ԱՌ ԻՐ ՍԱՆԸ)

Մեկնումիւք ժամն հընչեց. թըռի՛ր թեւովն արծուի  
Որդեա՛կ, սեղմած ափիւղ մէջ բուռ մը շող ոսկի,  
Զոր երկընքէն հափափեցի քեզի համար:  
Գիտեմ, մըտար մտաներուս տակ՝ հըլու մարմար,  
Արդ կ'ողջունեմ ըղբեզ անդրի մ'հասակազեղ.  
Աչքերուդ մէջ բոց կը վառի, ճաճանչ անչեղ.  
Գընա՛, այդ լոյսն ըլլա՛յ փարոս քեզ անխոտոր:

Տիեզերքին բացի անհուն Ոսկեմատեանն  
Դէմ յանդիման քու դեռ անխորձ ճիղմ մանկութեան,  
Սերտեցիք դուն, ու մեղուաջան ամփոփեցիք  
Հրաշալիքներն՝ զոր հոն Աստուած էր ցաներ հիւ.  
Տարբերուն հետ եւ աստղերուն լուսապայծառ  
Նստար վըսեմ խորհուրդի, դուն հէ՛զ ապիկար.  
Գընա՛ որդեակ, միտքըդ աշխարհ մ'ըրի փոքրիկ:

Հողւոյդ մէջ ես տաճար մը վեհ բարձրացուցի,  
Միւներն համակ պորփիր, շքե՛ղ ու փառացի,  
Հոն կը բազմի ինն իր փառքին մէջ գերազօր,  
Որպէս Մանուկ հեղ եւ որպէս Տէր թաղաւոր.  
Հոն երկընքէն կը տեղայ լոյս, շընորհ, բարեք,  
Ու կեանքն յաւէտ անմահութեան ունի կընիւք.  
Գընա՛ որդեակ, բայց չե՛լլես դուրս այդ տաճարէն:

Պարտէզ մ'ըրի ծաղկազեղ սի՛րտըդ նորատի,  
Շուրջն ածուներ բացի հաղար՝ ուր կը ծաղկի  
Ազնիւն ու դեղ, շուշանն ամբիժ եւ վարդն հրալառ,  
Անդին գանձեր հոն տեղացի հողեպարար.  
Վիշտերն ամէն, ըսի Սիրոյ մէջ կը հային,  
Եւ լոկ կայուն՝ Երկինքը ցոյց տըլի անձին.  
Գընա՛ տըղաս, բայց վանէ՛ սէ՛րը դաւաճան:

Գաղափարի աշխարհիւք մէջ՝ զոյգ Արեւներ  
Ես վառեցի՛ կրօնք, հայրենիք՝ յաւէտ անմեռ.  
Որոնց լոյսին առջեւ հարկ է որ մըթագնին  
Գիտութիւններն եւ հանճարեզ ծնունդ մարդկային.  
Այդ ուղին է, ըսի, որ քեզ պիտի տանի  
Դէպի աղբիւրն յաւերժական ամէն բանի.  
Գընա՛ որդեակ, բայց մի՛ շեղիր այդ ճամբայէն:

Արդ կը նետուիս մէջն ալեծուփ այս ծով կեանքին,  
Ուրտեղ շարժումն, օրէնքը սուրբ տիեզերքին,  
Կը սասանէ մարդիկ, տարրերն համանդամայն  
Չարի, բարւոյ յորճանքին մէջ հողմատատան:  
Աւանդեցի ես քեզ սիրել ձձմարիտն յար,  
Գեղեցկութիւնն եւ կապել կա՛մքըդ Բարւոյն լար.  
Գընա՛ որդեակ, բայց մի՛ մոռնար աւանդս յետին:

Հ. Մ. Ճ.

1945 Սեպտեմբեր